



ԳՐԱԿԱՆ, ՔԱՂԱՔԱԿԱՆ, ՊԱՏՄԱԿԱՆ ԵՒ ՀԱՆՐԱՅԻՆ

## ԱՍՍԱԳԻՐ


ՏԱՐԱՎՈՐՈՒԹՅՈՒՆ ՏԱՐԻ

1909

№ 12

ԴԵԿԵMBERԻ 10

ԹԻՖԼԻՍ  
ԷԼԵՔՏՐԱԿԱՐԱ ՁՐ և ՊԱՍԵԽԱՅԻ. ՊՈԽԻ. 7.  
1909





ՅԱԿՈԲ ՊԱՐՈՆԵԱՆ

# Ն Ո Ր Տ Ա Ր Ի

1884 թէ 1882

Ազգային լրագիրք օտար թերթերէն քաղելով և թարգ-  
մանելով ծանուցին մեզ թէ ոչ ևս է 1885-ը, թէ անգուն-  
դին մէջ թաղթւեցաւ նա, թէ ժամանակին հոսանքով կամ  
թերով կամ անիւներով կամ առագաստներով սլացաւ  
գնաց—ըստ որում մեր խմբագիրներն ժամանակին երբեմն  
թռչուն կը ներկայացնեն երբեմն կառք երբեմն նաւ և եր-  
բեմն գետ—։ Իւրաքանչիւր խմբագիր իւր կարողութեանն  
և ճաշակին համաձայն դամբանական մը կարդաց նորա  
դիակին վրայ։ Մին իւր դամբանականով ցաւ յայտնեց թէ  
բաւական ժամանակէ հետէ հեռի էր իւր սիրուհիէն զոր  
մահու չափ կը սիրէ. ոմն իւր տապանականով ցաւեցաւ  
թէ իւր բաժանորդներէն ոմանք լրագրոյն բաժանորդա-  
գինն չէին հատուցած. ուրիշ մը գեռ կը շարունակէ 1883-ի  
կենսագրութիւնն։

Լրագրաց կողմէ արուած ամեն լրոց կոյրզկուրայն  
հաւատալու միամտութիւնն չունենալով՝ անհնար է ինձ  
հաւատք ընծայել 1883-ի մահուան, 1883-ի որ գեռ ծնած  
իսկ չէ մեզի համար։

Ես որ սովորած չեմ կուրօրէն հնագանդիլ այն սո-  
վորութեանց զորս նախապաշարումն կտակած է և որոց  
վսասակարութիւնն ակներև կը տեսնուի, նոր տարւոյս  
առթիւ խոնարհաբար և անկեղծաբար կառաջարկեմ սիրելի  
ազգիս որ, ի բաց նետելով օտարաց նմանելու հնաւանդ

և յոռի սովորութիւնն, մերժէ 1884 թուականն, և տարի ս'ալ ետ երթալով, 1882-ն ընտրէ իրեն թուական և զայն գործածէ քանի մը տարիներ: Այս կարծիքն, եթէ յիշողութիւնս չխարեր զիս, կարծեմ ուրիշ անգամ ալ յայտնած եմ, և այսօր իրերն կը խրախուսեն զիս այժմ աւելի ոյժ տալ այս կարծեացս, գոնէ առաջքն առնելու համար այն անպատեհութեանց որ կրնան աղբերամալ ամեն տարւոյն սկիզբն առանց բանաւոր պատճառի թուական փոխելէ:

Ո՞վ չսիրեր նորութիւնն, ո՞վ չփափաքիր նոր հագուստներ հագնել, ո՞վ չբաղձար հին տարին թողուլ և նորը գնել, այսուամենայնիւ նոր տարի գործածելու համար հարստութիւն պէտք է: Մեր աղքն աղքատ է և հետևապէս կրնայ տակաւին երկար տարիներ հագնիլ այն տարիները զորս հինցուցած են հարուստ աղգերն:

Զգուշանանք ամեն բան վարդագոյն տեսնելէ, սոսկանք ամեն ինչ ծիրանեգոյն նկարելէ:

Այն աղգերն որ իրենց հանճարովն մարդկային զարդացման պատմութիւնն նշանաւոր և փայլուն էջերով կը պեճնեն և կը զարդարեն, բնականաբար իրաւունք կստանան իրենց մեծութեանը պատշաճ թուական ունենալ. իսկ՝ ընդհակառակն՝ այն աղգերն որոնք յետամացութեան մէջ հտաստատամութեան մրցանակին կարժանանան, չեն կրնար մեծ աղգաց թուականն ընդունիլ առանց ծաղու նշաւակ լինելու:

Մեր վիճակը, մեր քսակը չներեր, ընթերցող, նոր տարի գնել:

Հասակն չերկննար երկար հագուստով, ընդհակառակն երկար զգեստ մը նոյն իսկ միջահասակներն կարճահասակ կը ցուցնէ:

Նոյն իսկ 1882 թուականն՝ զոր առաջարկեցի մեր աղգայնոց՝ շատ մեծ է մեր գլխուն համար, և եթէ չփախնայի մեր լաւատեսներու քարկոծումէն՝ պիտի ինդրէի աղգէն որ 400 թուականէն սկսէր. այս թուականն հա-

մեստ, կոկիկ և մեր վիճակին յարմար թուական մ'է և ամեն հայ կընայ ճակատարաց գործածել զայն:

Կը ինդրեմ, ձեր աչաց առջել բերէք մի անդամ հազար ութին հարիւր ութսուն և չորս թուականն. քննեցէք և պիտի տեսնէք թէ վիհ կայ նորա և մեր ընտանեկան, կրթական, ընկերական, արհեստական, վաճառականական, գրական, գիտական, վարչական և խորհրդարանական վիճակին մէջ տեղ: Ունինք երեսփոխական ժողով, ձեռնահասութեան դիւան, դաստիարակութեան դիւան, կարուծոց դիւան, համարակալութեան դիւան, յարաբերութեան դիւան, իրաւասութեան դիւան, նախաձեռնութեան դիւան, խմբագրութեան դիւան, անձնական կիրքեր, հիւանդ քալանգովներ, խօսք կուզեմներ, կը քողոքեմներ, ի կարգ կը հը ուկիւեմներ, զանգակ, գրասեղան, հարցում, հարցապնդում, յղում, թեր ու դէմ խօսող ատենարաններ, կուսակցութիւններ, օրակարգ, դռնփակ նիստեր, վրան բաց նիստեր, այս ամենն ունելով ունիմք, բայց այս ժողովոյն ատենապրութիւններն տպելու դրամ չունինք:

Այսչափն կը բաւէ, կարծենք, մեր ներքին վիճակին վրայ գաղափար մը կազմելու համար և աւելորդ է զայն երկարօրէն նկարագրել աստ:

Արդ, անհրաժեշտ հարկ է կամ թուականն մեր վիճակին յարմարցնել և կամ մեր ընթացից մէջ փոփոխութիւններ մուծանել, որովհետև ոչ այս ընթացքը մեզի կը վայելէ ոչ ալ 1884 թուականը:

Եթէ իրաւացի են դիտողութիւններս և բանաւոր—և կը հաւատամ թէ այնպէս են—կը մաղթեմ որ ամեն կարգի ազգայինք, միշտ աչաց առջե ունենալով ծանիր զքեզն, միմեանց ձեռն կարկառեն և մէկդի դնելով անձնական կիրք, գոռողութիւն, ինքնասիրութիւն և փառամոլութիւն, ի միասին աշխատին ազգին զարդացման, եթէ կը փափաքին որ մեր ազգն ալ իրեն դրացի ազգաց քով կարենայ պատուաւոր դիրք մը գրաւել:

Կը կնքեմ ուրեմն խօսքս քանի մը կարեռը բարեմաղթութիւններ ընելով։

Դաս չունեցող գառատուներուն եթէ ոչ նոր տարի գոյնէ նոր կոշիկ կը բարեմաղթեմ։

Ողջմտութիւն՝ երեսփոխանաց ոմանց։

Լրագրական ասպարէզին մէջ աւելի ողջախոհութիւն և նուազ միրահարութիւն։

Բանաստեղծներու բեղմնաւոր մուսայներ և բանահիւմներու ճոխ յանգեր։

Ամեն աստիճանի ազգայնոց արժանավայել յարգանք։

Վիճաբաննութեանց մէջ նուազ հայհոյութիւն—ըստ որում բոլորովին ջնջելն անկարելի է և քիչ մը տրամաբանութիւն—ըստ որում շատն անհնար է առ այժմ—։

Սուտաննուններու ներքև իրենք զիրենք գովարանող գրիչներուն քիչ մը շնորհք որոց վայել է ծաղը և ծիծաղ այժմ և միշտ։

+ Ըստու Պարունակ